

ԱՅՆԱՐՀԵԴՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Դ. Ա. Խ. Խ.

Ի՞նչո՞նի, | Ամէկանի, | Պիտորէա մարսէլիացոյն, | Վաենոդոնի, | Արեսիասայ, | Արիստոպէլէ սոբորագութիւնները :

ԿԱՐՔԵԴՈՆԱՑԻՔ շատ կանուխ սկըսեր էին ծովով երկայն ձամբորդութիւններ ընել. ասանց մէջ ամենէն անուանի եղածներն են | Կնոն և | Ամիլկոն նաւապետաց | Վիրիկէի և | Կըրոպայի ափանցը վրայ ըրած ձամբորդութիւնները, որ հերոդոտոսի բոլորովին անձանօթ են, թէպէտ և ինչպէս կ'երեայ իրմէ շատ առաջ եղած են :

| Կնոն Կարքեդոնի ծերակուտին հրամանաւը դէպ | ի | Վիրիկէի արևմտեան կողմը ձամբայ ելաւ ան տեղուանքը քանի մը գաղթականներ հաստատելու համար : | Կօթանասառն մեծ նաւով, և արք ու կանայք իրեք հազար հոգւով, հերակէան արձաններէն դէպ | ի արևմուտք երկու օր ձամբայ ընելէն վերջը ընդարձակ ծովեզերքի մը զիմաց խարիսխ նետեց, | Տիմիատերիոն անունով քաղաք մը շինեց ու հոն գաղթական մը հաստատեց : | Կնկէ ձամբայ ընկաւ դէպ | ի արևմուտք ու | Վոլոյէ հրուանդանը հասաւ որ խիտ անսաւներով ծածկուած էր, հոն ալ ելաւ ու ծովեզերքը մէկմէկու մօտ ուրիշ հինգ քաղաքներ ալ շինեց : | Կնկէ դէպ | ի հարաւ գարձաւ ու վերջապէս հասաւ | իսսոս դէտը որ | իբիայէն կ'ինջնար և եղերքները միայն քանի մը թափառական հովիւններ կային : | Խրկրին դէպ | ի խորերը լեռներու մէջ վայրենի սկ մարդիկ կը բնակէին : | Կարքեդոնացիք այս հովիւններէն մէկ քանին իբրև իրենց ձամբայ ցըցնող մէկ տեղ առին ու դէպ | ի հարաւային կողմը ծովեզերքէն ձամբանին առաջ տարին : | Վ. յս ձամբորդութեանը մէջ ամենէն երեւելի քանը | լիրետէ գետն եղաւ, որուն մէջ մտան ու մեծամեծ կղզիներ գտան : | Վ. տեղեզերը վայրենի

սեեր կը բնակէին, գազաններու մորթեր հագած որոնք շատ նեղութիւն տուին ճամբորդութիւնն ու քարերով նետերով արդիլեցին զանոնք որ առաջ ցաման : | Տառեերկու օր ձամբայ ընելէն վերջը լեռնոտ ու ծաղկաւէտ տեղ մը հասան, որուն բնակիչները սեեր էին բայց վախկոտութե օտարականները տեսածնուն պէս ձգեցին փախան, լեզունին ալ տարբեր էր բոլորովին իրենց ճամբայ ցուցրնող հովիւններուն լեզուէն : | Կնկէ ալ եօթը օր ձամբայ ըրին ու մեծ ծոց մը հասան զոր արեւէլէտն ծայր անուանեցին : | Վ. յս ծոցին մէջ կղզի մը ելան հանգչելու համար : | Աղօր օրը հանգիտ անցուցին, բայց գիշերը շատ անսովոր ու կարգէ դուրս բաներ տեսան . լեռներուն վրայ սկսան կրակներ երեալ, երաժշտութեանց ու երգելու ձայններ լառեցան : | Ճամբորդութիւնները այս բաններէն սարսափած մէկէն նաւերնին մտան ու ձամբայ ելան : | Կայց գեռ կրակի սիւնները կ'երեային ու գիշերուան մթութիւնը կը խափանէին, ծովեզերքն ալ այնպէս տաք էր որ անկարելի էր ցամաքը ելլալ : | Կնկէ ութը օր դէպ | ի հարաւ երթալով ուրիշ ծոց մ'ալ տեսան՝ որուն հարաւային ծայր ըսին : | Վ. յս ծոցին մէջ կղզի մը կար լծով և լծին մէջն ալ ուրիշ կղզի մը . այս կղզին մէջ լեցուն օրանկութանիններ կային որոնցմէ ունանք փախան . իսկ ու մանք ալ բլուրներու ետեւ պահուըտած սկսան ճամբորդութիւնն վրայ քարեր նետել, բայց | Կարքեդոնացիք ամէն արգելքներու յաղթեցին մտան կղզին ու անոնցմէ իբրէք մը բռնեցին, անոնք իբրենց կապանքը փրցուցին ու այնպէս կատաղութեամբ սկսան կռուըտիլ ու զմարդիկը վիրաւորել որ հարկ եղաւ զանոնք սպաննել : | Ճամբորդութիւնն պաշարը հոս լմբնալով ալ ճամբանին չի կրցան շարունակել :

| Վ. յս | Կնոնի ճամբորդութել պարզութիւնը շատ ճշմարտութեան նշաններ կու տայ, և անկէ կ'իմացուի թէ վայրենաց մէջ ինչպէս սովորութիւնները անփոփոխ կը մնան . վասն զի ինչ-

պէս քսանը հինգ դար առաջ, հիմայ ալ բոլոր օրուան լուսեթիւնը, գիշերուան լոյսը ու երաժշտութեանց ձայնը նոյն պէս է Վֆրիկէի ծովեզելքները : Վյո Ճամբորդութեան մանր պարագաները խիստ անկատար կերպով պատմուած ըլլալով, անկարելի է իմանալը թէ մինչև ուր գնացեր են : Վյո սև վայրենի ներէն, ու մեծ գետերէն կը տեսնուի որ իրենց Ճամբորդութե վերջն ձայրը Վինեկամնիսն եղած պիտի ըլլայ . թէպէտ ամանք մինչև կունիս գացին կ'ըսէն, ումանք ալ թէ հազիւ գըտինն, այսինքն Վարդոքի հարաւային սահմանները հասան :

Նըրոր Վննոն հարաւային գին Վֆրիկէի ափունքը կը վննէր, Խմիլկոն հակառակ Ճամբոլուրիւ երկիխներ քննւու հետ էր, բայց գժբազզութեամբ ասոր Ճամբորդութեանը հազիւ մէկ քանի անծանօթ պարագաները մնացեր են հիմայ : Ապանիոյ ափանցը վրայ Ոստրոմեանց ազգը գտաւ և ասոնց անունովը կոչուեցան իրենց բնակութեան մօտակայ հրուանգանք, ծոցը, և քանի մը մանր կղզիները որոնցմէ աղէկ անագ կ'ելլար : Ոստրոմեանք չարքաշ ու ճարտար մարդիկ էին, որով կ'երեւայ թէ Կարքեղմնացւոց երթալէն շատ առաջ այս ազգին մէջ անսաղի վաճառականութիւնը մտած էր : Խմիլկոն իր Ճամբապարհորդութեանը մէջ Բարիտանեան կղզեաց վրայ ալ կը խոսի ու կ'անուանեցանք, Վահոն, Արեալան հղիւ և Վահոն՝ որ է Խալանտան որ արենակ էրկիր : Վերևոյ թէ Պիւդէա ասկէ կղզւոյն հարաւային արեւելեան եղերքները պարստած պիտի ըլլայ՝ որ այն կողմերուն ընդարձակութիւնը տեսնալով կղզւոյն շրջապատը 40,000 ասպարեզի կը հասցնէ : Խալանտայի վրայ ամենուին յիշառակութիւն մը ըննէր, հապա Բարիտանիոյ եղերքն զէպ ՚ի հիւսիս վեց օրուան մէջ Ծառուկ հասանք, որ յաւիտենական ձիւներով պատած անբնակ կղզի մ'է, կ'ըսէ : Վյո Ծառուկ կղզւոյն գրիցը վրայ շատ զանազան կարծիքներ կան աշխարհագրաց մէջ . ումանք Խաւելանաթերակղզին կարծեցին, ուր մինչեւ հիմայ Ծառունատ անունով նեղուց մը կայ, որ հին ատենը Ծառունափ կ'ըսուէր . ումանք ալ Վարվեկիան կարծեցին, որուն մէկ մասոր Ծառունաբրդ կամ Տէլէմար կ'ըսուի, զոր Խալանտացիք Ծառունաբրդ կ'անուանեն : Բայց ինչպէս որ բազմաց կարծիքն է, Ծառունաբրդ Վիանտինաւաց լեզուովն Անդին ըսէլէ . թէպէտ և Ճանապարհորդք անկէտ անդին ալ նոր

կութիւններ կու տայ Վիջերկրականին արևմտեան եղերացը վրայօք . ուրիշ յիշած քաղաքներուն մէջ կը գտնուի նաև Վաստիլո որ է հիմակուան Վարսիլիան, որ ան ժամանակներէն իրեն վաճառաշահութեանն ու հարստութեան համբաւը արեւելք ալ սկսէր եր տարածուիլ : Վարսիլիացիք յոյն գաղթականներ էին ինքզինքնին վաճառականութեան տուած, որ ալ աւելի ծաղկելու փափաքով շուտով Կարքեղունացուց գտած ատած տեղեացը վրայ ծանօթացան ու իրենք ալ նորանոր երկիրներ գտնալու ետեւէ եղան : Պիւդէա մարսիլեացին իր կտրնութեամբը ու ուսումնական տեղեկութիւններովը անծանօթ ծովելուն մէջ վաճառականութեան նոր Ճամբաններ բացաւ և մինչեւ ան ատեն աշխարհագրական ծանօթութիւնները ատուգեց ու աւելցուց : Պիւդէա Վարանիոյ ու Գատղիոյ արևմտեան եղերքներէն անցնելով մեծ Բարիտանիոյ կղզին հասաւ զոր երկրցիք իրենց լեզուովը Վալիոն կամ Վահիոն կ'անուանէին որ է Ռերևակ երկիր : Վերևոյ թէ Պիւդէա ասկէ կղզւոյն հարաւային արեւելեան եղերքները պարստած պիտի ըլլայ՝ որ այն կողմերուն ընդարձակութիւնը տեսնալով կղզւոյն շրջապատը 40,000 ասպարեզի կը հասցնէ : Խալանտայի վրայ ամենուին յիշառակութիւն մը ըննէր, հապա Բարիտանիոյ եղերքն զէպ ՚ի հիւսիս վեց օրուան մէջ Ծառուկ հասանք, որ յաւիտենական ձիւներով պատած անբնակ կղզի մ'է, կ'ըսէ : Վյո Ծառուկ կղզւոյն գրիցը վրայ շատ զանազան կարծիքներ կան աշխարհագրաց մէջ . ումանք Խաւելանաթերակղզին կարծեցին, ուր մինչեւ հիմայ Ծառունատ անունով նեղուց մը կայ, որ հին ատենը Ծառունափ կ'ըսուէր . ումանք ալ Վարվեկիան կարծեցին, որուն մէկ մասոր Ծառունաբրդ կամ Տէլէմար կ'ըսուի, զոր Խալանտացիք Ծառունաբրդ կ'անուանեն : Բայց ինչպէս որ բազմաց կարծիքն է, Ծառունաբրդ Վիանտինաւաց լեզուովն Անդին ըսէլէ . թէպէտ և Ճանապարհորդք անկէտ անդին ալ նոր

նոր երկիրներ գտնելով անունը անսնց վրայ առաջ տարին ինչպէս թէ անոնք ըլլային երկրիս վերջին ծայրը : Այս մոքով բանաստեղծք ալ երկրիս կամ ծովան ծանուցեալ ծայրը կ'անուանեն՝ Ա է թին թառլէ : Այս մոքով կ'երեի խորենացւոյն լուածն ալ թէ թէսդոս կայսրը մեր Ա արազգատ թագաւորը աքարտեց ։ Ի թուլիս կղզի Ավկիւնու ., :

Պիւթէա վարպետ ծովապետութենէ զատ ազէկ ուսումնական ու դիտող ալ էր : Իր հայրենի քաղաքին լայնութիւնը այնպիսի ձշութեամք հաստատեց որ մինչև հիմա ալ պահուած է : Խմացաւ թէ ծովուն տեղատութեանց պատճառը լուսինն է, բայց թէ ինչ պատճառներով իրեն այս կարծիքը կը հաստատէր չի գիտցուիր : Դժբազգութեամք այս երեելի մարգուս դրուածքներէն քիչ բան մնացած է մինչև հիմայ, որոնցմէ շատ հետաքրքրական և լցո տուող տեղեկութիւններ կրնային գըտնուիլ:

Պիւթէայի ժամանակակից էր նաև Վաւենոփոն որ Վարիստոսէ 400 տարի առաջ ծաղկեցաւ, որ թէպէտ նոր երկիրներ չգտաւ, բայց եղածներուն վրայ շատ ընդարձակ տեղեկութիւններ տուաւ : Կունաքսայէն Հունաց բիւրովը ետ գառնալու ժամանակ շատ անծանօթ ու վայրենի ժողովրդոց մէջէն անցաւ, որոնց մէջ նշանաւոր էին Հայոց դրայի Կորդուք կամ Կորդուացիք, որ իրենց լեռներուն մէջ պահուըտած շատ նեղութիւն հասուցին Հունաց, որուն վրայ չենք ուզեր հոս խօսիլ . բայց Հոնք նեղութեանց յաղթելով հասան Տրապիզոն ու անկէ վերջն ալ ծովեղերեայ բնակիչներէն նեղելով ու հետերնին կուըտելով և տեղ տեղ ալ ասպատակելով վերջապէս հասան Հունատան :

Կտեսիաս Վաւենոփոնի ժամանակակիցը Պարսից ծառայութեանը մէջ մտաւ և անսնց ձեռքովը Հնդկաստան գնաց պտըտեցաւ, շատ բան տեսաւ լսուեց ու նկարագրեց . բայց իրեն պատմած բաները Հնդկաց առասպելներով

խառն ըլլալով ստոյգ պատմութիւններն ալ այն առասպելներուն մէջ կորսուեր են : Պուլանի բնակչացը համար կ'ըսէ, թէ սե են, շան ըղունգն և պոչ ունին, որ գուցէ ծաղրածութեան համար զրուցած ըլլայ . և թէ՝ միաը արեւ մէջ կը չորցընեն ու այնպէս կ'ուտեն . ամենեին չեն լուացուիր հապաբոլոր մարմիննին երեմն երեմն ձեւթով կ'օծեն : Այս սովորութիւնը մինչև հիմա Դիխտէղի երկիրը կայ, բայց օծուելու համար ձէթի տեղ կարագ կը գործածեն : Կտեսիասայ պատմած հրաշալի բաներէն մէկն ալ Վիդէ կամ Վիդէ աղբիւրն էր, որուն կաթիլները զուտ ուկիէ էին և զուտ երկաթէ լեռնէ, մը կը բղիւր : Այն աղբիւրին երկաթէ համբարանոցը, կ'ըսէ, որուն մէջ ուկիէ ջուրը ամփոփուած էր աւելի շատ յարգ ուներ քան թէ նոյն ինքն ուկին, վասն զի այն երկաթէն սուր մը շինուեր ու գետինը տնկուեր՝ զօրութիւն կը ստանար կայծակներուն զարնուածքին դէմ : Այս խօսքերէս ունանք կարծեցին թէ շանթարգելը Պարսիկը գտած ըլլան : Կտեսիաս մասնաւոր կերպով կապիկներու, թութակներու և Հնդկաց կերպասեղներուն վրայ տեղեկութիւններ կուտայ : Դիխտէլու բան մ'ալ այն է որ, որդան կարմիրի և Լաքքայի որդերուն վրայ քիչ մը տեղեկութիւններ, բայց երկուքին յատկութիւնները մէկմէկու հետ կը խառներ . վասն զի որդի մը համար կ'ըսէ որ ծառերուն վրայ ելլող աճպարի մէջ կ'ապրի և ծիրանեգոյն ներկ մ'ալ ունի, որոնցմով Պարսկաստանի զրկուած շալերը կը ներկիէին :

Վաւենոփոնի Հունաց բիւրին դարձին զեղեցիկ պատմութիւնը և իրեն ժամանակակից Լապտիլըտասայ զրուածները, որ Վիկութաց երկիրը, Կողքիս, Փաքը Ասիան և նաև Հցիապտոս՝ կիմայից փոփոխութիւնը դիտելու համար պտըտեցաւ, բնութեան գաղտնեացը և մարդկային ընկերութեան զանազան տեղուանք ունեցած տարբերութեանը վրայ շատ ընդարձակ տեղեկութիւններ կու տան, Դիխորոս կումանացին, որ

Վրիստոսէ 350 տարի առաջ ծաղկեցաւ, առաջինը եղաւ որ մարդկութիւնը ստահճանաւ զանազան ազնուական և հաստրակ ցեղեր բաժնեց : Իրեն ըսածին նայելով՝ Քյոնք երկրիս մէջ տեղը կը բնակէին, և իրենց չորս կողմը բաժնուած էին կարգաւ հնդիկք, Եթովպացիք, Աեղտք, և Խկիւթացիք : Եփորոսի այս կարծիքը որովիր հայրենիքը երկրիս մէջ տեղը կը սեպէ՝ ուրիշ ազգաց մէջ ալ կայ, որոնց հնագոյն աշխարհագիրներն ալ իրենց հայրենիքը երկրիս մակերևութիւն կեղրոնին վրայ կը սեպէն :

Հայց այս աշխարհագրական գիտութեան յառաջապիսութիւնը ասանկ անսույգ զրութիւններով չեր լըմբննար : Հերոդոտոսի, Խկիւլաքսի, Խպատկրատայ, Պիւդէայի գիւտերը ու դիտողութիւնները այնպիսի նշանաւոր մոտածողէ մը քննուեցան՝ որուն կարծես թէ բնութիւնը իրաւունք մը տուեր էր զրութիւններ հաստատելու : Ի՞սյ անձսէր Վրիստոտէլ, այն կարգէ զուրս մարդիկներէն մէկը՝ որուն հանձարին ընդարձակութիւնը ու զօրութիւնը աւելի հարտարագործ ու հնարող պէտք է սեպուի գիտութեան գեղեցիկ տաճարին մէջ քան թէ շինող :

Վրիստոտէլ շատ ընդարձակ աշխարհագրական տեղեկութիւններ ուներ : Խրկիրս 400,000 ասպարէզ շրջապատ ունի՝ կ'ըսէ . իրեն ըսած ասպարէզին չափը չպիտնալով չենք կրնար որոշ բան մը ըսէլ թուոյն վրայօք : Ինքը երկիրս գնտածե գնելով, Վոլոմպուէն տասնը ութը դար առաջ Վոլանտեան ովկիանոսին մէջէն ամբաղջ անցնելը մտօք հնարեր էր, վասն զի՞ կ'ըսէ որ Խպանիոյ արևմտեան եզերքները հնդկաստանի արևելեան եզերքներէն շատ հեռու պիտի ըլլան : Ի՞սյ մատածութիւնը իրենն էր բոլորովին և այս բանիս մէջ ունեցած սխաներն ալ իր դարուն սխաններն էին : Իստ իրեն ստորագրութեանը՝ երկրիս չորս սահմաններն էին արևմուտքէն Աեղտեան ծոցը, արևելքէն հնդկաց ծոցը, հիւսիսէն Ոփիկէան լեռ-

ները, հարաւեն Արեմետէ գետը . որ Կեզոսին աղբիւրներէն բաժնուելով, կ'ըսէ, գէալ'ի արևմուտք Ովկիանոսը կը թափի : Ի՞սյ գետս ինչպէս որ կ'երեւայ Աենեկալ գետը պիտի ըլլայ : Վրիստոտէլ Խւրոպայի հիւսիսային կողմն վրայ քիչ տեղեկութիւն ուներ, ի վերայ այսր ամենայնի առաջին ինքը եղաւ Արկինեան լերանց գօտիները յիշատակողը, որ ինչպէս կ'երեւայ Պահէմիայի հիւսիսային կողմի գօտիները պիտի ըլլան : Ալ յիշէ նաև Վալիոն և Խոնէս, և առաջինը ինքն է որ երկուքը մէկտեղ Ռեփոնեան կղզիք կ'անուանէ . որոնց համար կ'ըսէ, որ մեծութեան կողմանէ Տաբուոպանա և Ֆեպոլ կղզիներաւն մեծութեանը չի համնիր : Ի՞սյ ստորագրութիւններէն կ'երեւայ մէկէն որ Տաբուոպանա որ է Վատակասկար կղզին և Ֆեպոլ որ է, ըստ կարծեաց բաղմաց, Աէյլան կղզին՝ իրեն շատ ծանօթէին :

Վրիստոտէլ շատ աշակերտներ ունեցաւ որոնք աշխարհագրական ուսմանց վրայ շատ գրուածքներ ունին, որոնց մէջ Տիկէարքոս և Խուտոփրաստ ամենէն երեւելիներն են : Վրիստոտէլ մասնաւոր պատիւ մ'ալ ունեցաւ Խիոյ աշխարհակալին գաստիարակ ըլլալու : Դիւցագունն Վցէքսանդր ալ իր բարակամիտ վարպետին ջանիցը արժանի ա. շակերտ եղաւ : Վցէքսանդրի աշխարհակալութիւնը աշխարհագրական ուսմանը շատ մեծ փոփոխութիւն տուսաքան թէ բոլոր հին պատմութեան մէջ յիշուած ուրիշ զանազան քննութիւնները ու դիտածները, անոր համար կ'արժէ որ յաջորդ հատուածին մէջ այն փոփոխութեանցը վրայ խօսինք :

